



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԼԵ. ՏԱՐԻ 1921

Տարեկան 20 ֆրանկ:

ԹԻԻ 3-4
ՍԱՐՏ—ԱԳՐԻԼ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԵՒՍԵՐԵԱՅ ԵՄԵՍԵՑԻՈՅ ԳՐԱՐԱՆԸ ՄՆԱՑՈՐԳՆԵՐԸ

ԲՆԱԳԻՐՆԵՐ ԵՒ ՉԵՌԱԳՐԱԿԱՆ
ՀԱՐԵՄԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

զանոնք ուրիշ Հայերու վերագրելով եւ կամ պարզապէս «Եւսերի» եւ «Եմեսու» շատ անորոշ անուններով միայն գոհանալով: Այսպէսով յառաջագայած է ձեռագիրներու մէջ խորագիրներու խառնակութիւն եւ հեղինակներու շփոթութիւն: Բարեբախտաբար յոյն կամ ասորի աղբւրներով, ինչպէս նաեւ ձեռագրական համեմատութիւններով կայ կարելիութիւն տակաւին՝ իր բնիկ տիրոջը վերագրաձրնել ձեռագրական բովանդակութեամբ քանի մը գրութիւններ, որոնք անարգարօրէն կը կրեն ցայժմ օտար անուններ եւ անբաւական զխակարգութիւններ:

Աւգերեան Սեբերիանու ձեռքուն հրատարակութեան յառաջաբանին մէջ կը ծանօթագրէ թէ «գրչագիր նախագաղափար ճառիցս ունէր թուական 930: յորմէ մերս օրինակեալ է ի 1673: Ի գրչագրի աստ մերում տասն միայն էին ճառք կարգաւ, զայլսն ի ճառնարաց ժողովեցաք ի մի. սակայն եւ այնպէս այս հնգետասան ճառք ոչ բովանդակեն զամենայն գիրս Սեբերիանոսի զառ ի հարցն թարգմանեալս¹»: ճառնարաններէ հաւաքուած վերջին հինգ կտորները սակայն որոշակի Սեբերիանու անունը չեն կրեր, Աւգերեանն է որ, չեմ գիտեր ինչու, «Եւսերի» կամ «Եմեսու» անութիւններէն առանց վարանելու՝ ոչ միայն



Լսեցեալ Եմեսացւոյ¹ կիսարիանոսական տեսութիւններուն գիտակցութիւնը կը թուի թէ մղած է նախանձախնդիր մեր նախնիքը դուրս վտարելու անոր անունը հայ մատենագրութեան շրջանակէն կամ անոր գործերուն ընդօրինակութեան անփոյթ գտնուելով կամ

նագրութեան շրջանակէն կամ անոր գործերուն ընդօրինակութեան անփոյթ գտնուելով կամ

¹ Կենսագրութեան ու գրական գործունեութեան համար համոզե միայն Thilo, Über die Schriften des Eusebius von Alexandrien und des Eusebius von Emisa, Halle 1832; Bardenhewer, Geschichte der altkirchlichen Literatur, Freiburg im Br. 1912, Գ. Հատոր, էջ 263 եւ Wilmarthի նոր ուսումնասիրութիւնը Le souvenir d'Eusébe d'Émèse, ի թերթին Analecta Bollandiana, 1920, էջ 242-258:

¹ Սեբերիանոսի Եմեսացւոյ Գառաջացւոց Եպիսկոպոսի ճառք ժե, Վենետիկ 1830, Յառաջարան, տես նաեւ հայ-լատին հրատարակութեան Յառաջարանը, Severiani Gabalorum Episcopi Emesensis homiliae, Venetiis 1827, էջ XVII:

Գարաղացւոյ կը վերագրէ զանոնք, այլ նաեւ Սեբերիանոսն ալ կը դնէ ծննդեամբ Եմեսացի. «Սեբերիանոսս այս, որ եւ Սեւերիանոս, որպէս թուի Եմեսացի, էր Գարաղացւոց Եպիսկոպոս¹»:

Ինդրոյ նիւթ այս հինգ ճառերը սակայն ներքին զօրեղ պատճառներ թոյլ չեն տար այնպէս դիւրաւ Սեբերիանոսի ընծայելու. Գիւրկոս քննելով զանոնք մանրամասնօրէն կը յանդի բացարձակապէս ճիշդ սա եզրակացուած թեան թէ ինդրական ճառերը ոչ միայն ոճի եւ յօրինուածութեան տեսակէտով² բոլորովին կը զարտուղին Սեբերիանու ճառերէն, այլ նաեւ գաղափարներու արտայայտութեամբ³. կը վերլուծէ Գիւրկոս այս ճառերը ու կը մատնանչէ անոնց ինքնատիպ նկարագիրը, ու այս նկարագիրը «ցօւղորայս ապաստան» կու գայ կը միանայ այն նկարագրին հետ, զոր Thilo կը գծէ յատկորոշելու համար Եւսեբեայ Եմեսացւոյ ճառերը⁴: Ոճի, յօրինուածութեան ու գաղափարներու զուգորդութիւնը, ինչպէս նաեւ «Եւսեբի» եւ «Եմեսու» անուններու գոյութիւնը բաւական են արդէն խախտելու Աւգերեանի ննթադրութիւնը. ստուգութեան վերածելու համար սակայն հակառակ ենթադրութիւնը հարկ է նկատողութեան առնուլ ձեռագիրներու եւ ուրիշ թարգմանութիւններու մեզի տրամադրած ընթերցուածները. ձեռագրական ու բնագրական կարեւոր համեմատութիւններով է որ Եւսեբիոս կրնայ տիրանալ իր հայ մատենագրութեան մէջ մնացած ճառերուն:

Աւգերեանի հրատարակութեան ԺԵ. ճառը (էջ 219—221) կը կրէ սա գլխակարգութիւնը. «Երանելոյն Եսեբի եպիսկոպոսի է իորհորդ մարտիրոսի» ոչինչ ըսող այս գլխակարգութիւնը կը լուսարանէ բարեբախտաբար Մատենագրարնիս Թ. 748 տակաւին չցուցակագրուած ձեռագրին կատարելագոյն ընթերցուածը՝ Եւսեբիոս կեսարացիէն ետքը յիշուած

բազմաթիւ Եւսեբիոսներու¹ մէջէն «Եմեսու եպիսկոպոսին» ընծայելով ճառս. «Երանելոյն Եսեբի եպիսկոպոսի է Եսեբի ասացեալ է մարտիրոսի Թեոֆիլոսի Բրիտանոյ Երոյ յարուցիչի շնորհիւ ընդդէմ Յուդայի²», թղ. 85բ—86բ. ինչ որ կ'ըսէ այս գլխակարգութիւնը, նոյնը կը հաստատէ նաեւ բովանդակութիւնը. un bon sens alerte et avisé, un sentiment du réel, une sagesse du jugement et un tempérament humain et sympathique³ ահա Եւսեբիոսի նկարագրականը, զոր կարելի է տեսնել եւ զգալ ինդրական ճառիս իւրաքանչիւր նախադասութեան մէջ: «Եւսեբի» անունը վարանեցուցած է արդէն Աւգերեան, որ Սեբերիանու հայ-լատին հրատարակութեան մէջ ճառիս կցած է հետեւեալ դիտողութիւնը. «Ի ճառընտ. Գ, 645, ուր եթէ չիցէ վրիպակաւ գրեալ «Եւսեբի» փոխանակ «Սեբերիանոսի», լինի գործ Եւսեբի կեսարացւոյ կամ աշակերտի նորա Եւսեբի միւս Եմեսացւոյ⁴»:

Աւգերեանի հրատարակութեան ԺԴ. ճառը (էջ 212—218) դարձեալ անորոշ ու մ.ւ.թ խորագիր մը կ'ընծայէ. «Երանելոյն Եսեբի եպիսկոպոսի է շարաքանս Բրիտանոյ». ուրախ ենք սակայն որ իսկական խորագիրը կ'աւանդէ մեզ «Կնիք Հաւատոյ, ի Հաւաքիչը, որ բաւականաչափ ընդարձակ հատուած մը յառաջ կը բերէ իրեն յատուկ մանրամասն տեղիքով.

1 «Post Eusebium Caesariensem alii Eusebii amplius sexaginta sunt enumerati et descripti», Fabricii Bibliotheca, vol. VII, էջ 409, տես նաեւ Thilo, անդ, էջ 55:

2 Այս ճառը «ուրիշերէն» ընծայուած է Եւսեբեայ կեսարացւոյ, Ջարբ հանաւեան, Թարգմանութիւնը նախնեաց, Վերնտիկ 1889, էջ 686: Այս ճառն է անուշտ դարձեալ որ կարիւնեան Գուցակի մէջ կը յիշուի «Սեբիոսի եպիսկոպոսի է մարտիրոսի Թեոֆիլոսի» գլխակարգութեամբ, Թ. 901, էջ 76:

3 Wilmart, Le souvenir d'Eusébe d'Émèse, անդ, էջ 253:

4 Videtur pro Severiano Eusebii nomen substitutum fuisse, si non est sermo Eusebii Caesariensis, vel discipuli eius Emisseni. Verum antecedens sermo et praesens eundem auctorem lectori commendat, orthodoxum videlicet ut Severianum, հայ-լատ. հրտար. էջ 442. Գիւրկոս սակայն դիտել կու տայ թէ այս ճառին մէջ «խոստանային վաճառականքն տալ Երթարցն Եսեբիոսի երեսուն զահեկան» գնել զՅովսէփի ի ծառայութիւն, նոյնպէս եւ աստ տային երեսուն արծաթի, զի վաճառեցի անաւորդին ի սպանդոյ (էջ 219), մինչդեռ Սեբերիանու Բ. ճառին մէջ Յուդան ոչ թէ ընդհանրապէս Յովսէփայ Բուր Երթարցիւնէն հետ կը համեմատուի, այլ պարզապէս միայն Յուդայի հետ. «պարտ էր յայնժամ վաճառել զՅովսէփի ի ձեռն Յուդայի, քանզի եւ վաճառելն կենարարն ի ձեռն Յուդայի մասնից եղև» (էջ 150), De Severiano Gabalitano, էջ 63:

1 Անդ, Յառաջարան, իսկ աւելի մանրամասն հայ-լատին հրատարակութեան յառաջարանին մէջ, էջ XVI: Որոշ չէ թէ իսկապէս ո՞ր ծնած է Սեբերիանոս, հին պատմիչները լու. են այս մասին, հմտ. Սոկրատ, Զ. 11, Սոկրատեստ, Բ. 10, Պալլադիոս, Dial. de vita Chrysost. (Migne, Pat. gr. 47, էջ 5) եւ Գեորգիոս, De viris illustr., e. 21 (Migne, Pat. lat. 58, էջ 1073) եւ այլն:

2 De Severiano Gabalitano, scripsit G. Dürks, Coloniae 1917, էջ 60, 61, 62:

3 Անդ, էջ 63:

4 Thilo, Über die Schriften des Eusebii von Alexandrien und des Eusebii von Emisa, էջ 71:



1753-71

“Երանելոյն Եսէֆէի Եպիսկոպոսի Ե(Էս)ցոյ” է խառնելն, որ յԵրանադէս, Վան հասարոցն է լար-
 լարանոց ճառէն է բռնէն՝ Էսէի Ղարաբաղանոցն լու-
 ինչ պարտիցի¹։ Հետաքրքրական է այս յա-
 ռաջըբրութիւնը անոր համար մանաւանդ, որ
 “Գրեալ է. յետ պատառոյն եմուտ սատանայ. էն
 (Կնիք Հաւատոյ, էջ 323, տող 29) մինչեւ
 “փայտ փոխանակ փայտի” (անդ, էջ 324,
 տող 10) հատուածը ոչ թէ “իսկ զարչարա-
 նացն լուել, սկզբնաւորութեամբ ճառին (Աւ-
 գերեանի ԺԳ.ին) կը պատկանի, այլ “փու-
 թասցուք ի խաչն Քրիստոսի” ճառին (Աւգե-
 րեանի ԺԵ.ին), որ էր, ինչպէս տեսանք,
 “Երանելոյն Եսէֆէայ սրբոյ եպիսկոպոսի Էմէ-
 սու”։ Թէ ինչպէս երկու ճառերը “Կնիք Հաւա-
 տոյ”ի մէջ խառնուած են իրարու, չեմ գիտեր,
 այս ստոյգ է սակայն որ նաեւ “Կնիք Հաւա-
 տոյ”ն իր կարգին այս յառաջըբրութեամբ ԺԵ
 ճառն ալ Եսէֆէայ Եմեսացոյ արտադրու-
 թիւն գիտէ։ — “Իսկ զարչարանացն լուել”
 սկզբնաւորութեամբ ճառին յառաջըբրութիւնը
 Կնիք Հաւատոյի մէջ կը սկսի “Եւ նա երթեալ
 կայր կազմ, ոչ ի զանխու տեղիս, այլ եւ զոր
 մատնին ճարտար գիտէր” տողերով (էջ 324,
 տող 17 = Սեբեր., էջ 212, տող 9) եւ կը
 շարունակուի մինչեւ “զիւրդ կարէին ակամայ
 ունել” նախադասութիւնը (էջ 324, տող 33—
 34 = Սեբեր., էջ 212, տող 29). հոս դուրս
 կը մնայ ընդարձակ հատուած մը (Սեբեր.,
 էջ 212, տող 29—215, տող 12) եւ “զիւրդ
 կարէին ակամայ ունել” խօսքին՝ առանց իրեն
 սովորական “յետ սակաւուց”, “յետոյ” կամ
 “յետ սղի” բացատրութիւններով ծանուցա-
 նելու դուրս ձգուած հատուածը՝ “Կնիք Հաւա-
 տոյ”ի Հաւաքիչը կը կցէ անմիջապէս “Լային
 դասերք Երուսաղէմի” հատուածը (էջ 324,
 տող 34 = Սեբեր., էջ 215, տող 12), որ կը
 շարունակուի մինչեւ “կախեցան իրրեւ զանի-
 ծեալ զփայտէ” (էջ 325, տող 19 = Սեբեր.,
 էջ 215, տող 37). այստեղ դարձեալ դուրս
 կը ձգուի “իրրեւ յասպարիսի ընթանամք —
 աւազակքն ընդ նմին իաչեցան” կտորը (էջ 216,
 տող 1 = Սեբեր., էջ 217, տող 24) եւ “կա-

խեցաւ իրրեւ զանիծեալ զփայտէ”ին կը կա-
 պուի “իրք կարեւորք” (Կնիք Հաւատոյ, էջ 325,
 տող 19 = Սեբեր., էջ 217, տող 24), որ
 յառաջ կը տարուի մինչեւ “կամաւ եւ ոչ ա-
 կամայ մեռաւ” (Սեբեր., էջ 218, տող 2)։

ԺԳ. ճառը “Երանելոյն Սեբէրէմուսի Եպի-
 սկոպոսի է Բղէնին որ ցամառացի” (Աւգերեան,
 էջ 205—211) յատկապէս չի հետաքրքրեր
 զմեզ, քանի որ չունի դասական լեզուին բնորոշ
 կնիք¹. անցողակի դիտել կու տանք սակայն
 թէ կրնայ ըլլալ որ այս ճառը նոյն ըլլայ
 Wilartի ծանօթացուցած Eusebii Emesini
 libelliներուն մէջ շղթայուած De arbore fici
 ճառին հետ. sur le figuier maudit par Notre-
 Seigneur et qui representait les juifs², թէ-
 պէտ եւ հայ բնագրին մէջ հեղինակն հակառակ
 է թղթին հրէից ժողովարանին հետ համեմա-
 տութեան դնելու. “զայս թղթնի առաջինքն ա-
 սացին հրէից ժողովարանին... բայց ես մեկ-
 նութեանս այսմ ընդդէմ ձեռնարկիմ ասել”
 (էջ 207)։

Աւգերեանի հրատարակութեան ԺԲ.
 ճառը (էջ 202—204) Գիւրգիս հաւանորէն
 ԺԳ. ոչ-դասական ճառին հեղինակէն յօրի-
 նուած կը համարի. ab eodem praedicatoro
 confecta esse videtur oratio XII. որովհետեւ
 հոս է որ առաջին անգամ կը գործածուի Սե-
 բերիանու չսիրած “սիրելիք” բացառանչու-
 թիւնը, որ ԺԳ. ճառին մէջ ալ ստէպ կը կի-
 րարկուի, դարձեալ ինչպէս թղթնոյ առակը,
 նոյնպէս հոս սամարացոյն պատմութիւնը կը
 մեկնարանուի այլաբանօրէն. երբեք պիտի չըսեր
 Սեբերիանոս “այրն որ իջանէր յերուսաղէմէ
 յերիբով, այրն Ադամ էր եւ աւազակն սատա-
 նայ էր. (էջ 412) կամ “գետն որ ելանէր
 ոռոգանէր զդրախտն, նոյն ինքն Քրիստոս, որ
 ծնաւ ի Մարեմայ կուսէն, զի առակեաց զՄա-
 րիամ յեղեմ” (էջ 410)³. Եթէ ճիշդ է այս
 դիտողութիւնը, դարձեալ եթէ ճիշդ է որ
 Wilmartի ակնարկած De arbore fici ճառը
 նոյն է Աւգերեանի հրատարակած ԺԳ. ճա-
 ռին հետ, այն ատեն ԺԲ. ճառն ալ կարելի
 ըլլայ թերեւս վերագրել Եսէֆէայ Եմեսացոյ։

¹ Կնիք Հաւատոյ ընդհանուր սուրբ Եկեղեցոյ
 հրատարակեց Կարապետ Եպիսկոպոս, Էջմիածին 1914
 էջ 323—325 = Սեբեր., էջ 212—215; Կարինեան Յու-
 ցակի մէջ յիշուած “Եսէֆէի Եպիսկոպոսի Երանելոյն փառ-
 յերոյ” ճառը անտարակոյս նոյն է այս ճառին հետ, Թ. 901,
 էջ 76, որ ինչպէս Աւգերեանի քով, կը յաջորդէ ան-
 միջապէս, էջ 132, 2. ծանօթութեան մէջ յիշուած “Ի մար-
 նաթիւնն Յօգոյնի ճառը”

¹ Համոէ Կորայր Բիւզանդացի, Կորին
 վարդապետ եւ նորին թարգմանութիւնք, Տփղիս 1900,
 էջ 25; յոյն բնագիրը հրատարակուած է Ոսկերեբանի
 կէզ զրութիւններու շարքին մէջ, εις την παραβολήν
 περὶ συκῆς, Migne, Pat. gr. 59, էջ 585—590;
² Analecta Bollandiana 1920, էջ 248, 250, 252;
³ Dürks, անդ, էջ 63;

Այս ու ժ.Ս. նոյնպէս դասական ճառին (Աւգերեան, էջ 198—201) իսկական հեղինակը կամ հեղինակները որոշելու համար կը պակսին դժբախտաբար լաւագոյն ձեռագիրներ կամ բնագիրներ. Մատենադարանիս դեռ չցուցակագրուած Թ. 958 ձեռագրին մէջ կայ ժ.Ս. ճառն ամբողջութեամբ (Թ.Ղ. 145—148բ), բայց առանց խորագրի:

Հրատարակուած ստուգապէս Եւսեբեան ժ.Գ. եւ ժ.Ե. դասական ճառերէն զատ կան նաեւ ուրիշ երկու անտիպ ճառեր միեւնոյն Եւսեբիոսէն՝ գործ նոյնպէս դասական դարու: Այս ճառերէն մին ծանօթ է արդէն Չարբէրեանի 1. Բանասիրաց անհաճոյ չենք համարիր հետագայ տեղեկութիւնը, զոր (Սեբերիանու) մեր տպագրին հրատարակութենէն քանի մը տարի ետքը կու տար Ասպահանի Հայոց ուղղափառաց առաջնորդ՝ բանասէր եւ բանիբուն վարդապետն Յովհաննէս Տէրտէրեան Արմաղանեանց: Իր ձեռքն ինկած է գրչագիր մը՝ Եւսեբի եղիսիոսի Եւսեբիոսի խորագրով. քաղեալ — ինչպէս կ'ենթադրէ — ի բանից նորին, երեւի լինել ի վախճան չորրորդ դարու, ընտիր թարգմանութեամբ նախնեաց, գուցէ յԸնձակայ, որ վասն թարգմանութեան գնաց ի Պաղեստին: Սկզբնագիրն անթուական՝ գրեալ գլխագրով, ի թուղթ բամբակեայ, առանց ինչ բանաւոր յիշատակարանի: Հեղինակն ազգու եւ հզոր փաստիւք յաղթահարէ զՏերեւտիկոսս իւրոյ ժամանակի: Արմաղանեանց է քաղուած այս շատ անկարեւոր տեղեկութիւններուն կը կցէ Չարբէրեան ալեան ճառիս սկզբնաւորութիւնը, որով կարեւորութիւն կը տրուի մեզի հաստատելու թէ ինդրական այս ճառը նոյն է Մատենադարանիս Թ. 2 ձեռագրին մէջ պահուած «Եւսեբիոսն Եւսեբի Եւսեբի եղիսիոսի ի սորբէ սաստեալն սոցեալն ճառին հետ»²: Որքան կ'երեւի այս ճառը ուղղակի ասորի բնագիր մը կ'ենթադրէ եւ այն, ինչպէս դիտել տուաւ ինձի Հ. Տաշեան, չափական ասորի բնագիր մը, որմէ ազատ թարգմանուած է նման Եփրեմի չափական գործերուն. Արմաղանեանցի օրինակին «Եւսեբի» բառն ալ, որ բանական թարգմանութիւն է յառաջ բառին («ասացուածք») ենթադրել կու տայ չափական ճառ մը: Մեր հատուածին ու Չարբէրեանի առաջընթացութեան մէջ կը նկատուին

¹ Չարբէրեան ալեան, Թարգմանութիւնը նախնեաց, էջ 686:
² Տաշեան, Յուդայի, էջ 12:

զգալի տարբերութիւններ, որոնք ծնունդ են բնականաբար ընդօրինակողներու անխիղճ կամայականութեան. չունինք դժբախտաբար ճառիս նախաբնագիրը՝ հաստատապէս որոշելու ու զանազանելու համար հարազատը անհարազատէն. ուստի միայն դասական հայերէնի անյեղի օրէնքներուն հետեւելով է որ պիտի կարենանք մասնանշել ստորեւ ակնյայտնի ազաւաղումները՝ ապագայի թողլով անզգալի փոփոխումներու սրբագրութիւնը ու թերեւս նաեւ պակասներու մասնանշումը: Այս տեղ կը գնեմ զուգադիր՝ երկու օրինակներու տրամադրելի տարբերութիւնները ցուցնելու համար պարզապէս թէ ընթերցուածներու մէջ ընտրութիւն ընելու գործին դիւրացման համար որքան կարեւոր ու զգալի է նախաբնագրին պակասը:

Արմաղան. օր. Վինն. օր.

<p>Որսորդովք է Եւսեբիոսի գրչագիրն զմեզ Քրիստոս: Որսորդովք յանաստեանց Եւսեբիոսի խորագրեաց զմեզ, զի նոստ է անուշացոյց. քանզի եղոյց ըստ Եւսեբիոսի խորագրեաց զմեզ, զի նոստ է անուշացոյց. քանզի կուսուորեաց, քանզի կուսուորեաց լոյս աշխարհի: Փոքունք եւ նուազք էին սորոքս, այլ սորոքսն մեծազաւր: Առանց գարութեան տղէտք՝ այլ նորաք յայտնեցաւ Աստուծոյ իմաստութիւնն: Առանց կարծեաց մնացէ քարոզութիւնն՝ մի մարդկեղէն պարկեւորութեամբ զարգարեալ...</p>	<p>Որսորդովք է Եւսեբիոսի գրչագիրն զմեզ Քրիստոս: Որսորդովք յանաստեանց Եւսեբիոսի խորագրեաց զմեզ, զի նոստ է անուշացոյց. քանզի եղոյց ըստ Եւսեբիոսի խորագրեաց զմեզ, զի նոստ է անուշացոյց. քանզի կուսուորեաց, քանզի կուսուորեաց լոյս աշխարհի: Փոքունք եւ նուազք էին սորոքս, այլ սորոքսն մեծազաւր. առանց դարուտե տղէտք, այլ նորաք յայտնեցաւ Աստուծոյ իմաստութիւնն. առանց կարծեաց մնացէ քարոզութիւնն, մի մարդկեղէն պարկեւորութեամբ զարգարեալ...</p>
---	---

Երկրորդ՝ ցայտմ ոչ մէկ տեղ յիշատակուած ճառը կ'աւանդէ մեզի Մատենադարանիս Թ. 782 ձեռագիրը, որուն առաջին մասը ճառընտարական բովանդակութիւն ունի եւ «նախավկայ» ին ձօնուած չորս ընտիր ճառեր կ'ընծայէ մեզի Պրոկղի, Աթանասի, Նիւսացւոյ եւ Եւսեբի հեղինակութեամբ¹: Ո՛վ է այս

¹ Առաջին ճառը, որուն սկիզբն է «Երեւելի արեգակն» (Թ.Ղ. 9բ—13ա) եւ երկրորդը, որ կը սկսի «Պայծառ եւ նորահրաշ խորհուրդ» (Թ.Ղ. 13ա—19բ) ծանօթ են Չարբէրեանի աշխատին (անդ, էջ 662 [յոյնը Bibl. Patr. t. VI էջ 609] եւ 282), իսկ երրորդին «Իբրու զի գեղեցիկ է բարութեանցն հետեւողութիւնն սկզբնաւորութիւնը չի համաձայնիր Չարբէրեանի Նիւսացոյ անուամբ յառաջ բերած կրկին ճառերու գոնէ սկզբնաւորութիւններու հետ (էջ 373):

“Եւսեբիոն” ստուգապէս չենք գիտեր. կը կարծենք սակայն թէ Եւսեպոսին է ու այսպէս կարծելու կը մղուինք Եբեղ-Յեսուսի յառաջընթացութենէն թէ Եւսեբիոս Եւսեպոսին ունի “հաս լասս” “բէոյն” Սոբիանոսի, Եւսեպոս Եւսեպոս Եւսեպոս = Eusebius Emesenus composuit... et homiliam de Stephano¹: Կ’երեւի թէ շատ կանուխ արդէն ասորերէնի վերածուած էր այս ճառն ալ, այնպէս որ հինգերորդ դարուն արդէն տրամադրելի եղած էր ասորի տարազով մեր ասորագէտ թարգմանիչներուն. ցանցառ երեւոյթ մը, որ յունարարքաւ չ’որ մը ճառը ասորերէնի միջնորդութեամբ կը հայանայ: Այս շատ հետաքրքրական ճառն ալ, որուն մէջ — հակառակ “ասորոց աղքատաց լեզուէն” թարգմանուած ըլլալուն — Եւսեբեայ ոճը այնքան կարկառուն կը ցցուի, ենթարկուած է անտարակոյս փոփոխութիւններու, դժբախտաբար հոս ալ չունինք նախաքննարկ կամ ուրիշ օրինակներ՝ անսայթաք իր նախկին ձեւին վերածելու համար ժամանակի ընթացքին անհրաժեշտօրէն հետը բերած աղաւաղումները:

Այս երկու անտիպ ճառերէն զատ, զորոնք ստորեւ պիտի հրատարակենք, ունինք Եւսեբիոսի հեղինակութեամբ բաւական ընդարձակ ուրիշ հարազատ հատուած մըն ալ, որ յառաջ բերուած է “Կնիք Հաւատոյ”-ի մէջ. “հոսին Եւսեբիոս”-ը ասեն էլէ ընդէր “բէոսոս” ճարտիվ երեւոյթն է բանն մ’ ու սիցե, էլէ ընդէր էլն “բէոսոս”² խորագրով: Այս գրութեան համապատասխան յոյն բնագիր մը Եւսեբեայ անուամբ չկրցայ գտնել. Թէ ոգորետոս Eusebiiou Eusebio De arbitrio et voluntate Pauli et Domini passione ճառէն է, ուր Թէոփորետոսի քով իրարմէ անջատուած յառաջընթացութիւնները իրարու կապելու իրեւ կամօրջ կը ծառայէ հատուած մը. այս լատին հատուածը հետաքրքրական է անոր համար որ հայ բնագրին գաղափարները կը շօշափէ մերձուստ առանց

բառացի թարգմանութեամբ սակայն անոր հետ զուգընթացաբար¹: Ամէն պարագայի տակ կարելի է “Կնիք Հաւատոյ”-ին մէջ բերած այս հատուածին հարազատութիւնը խնդրոյ նիւթ ընել, քանի որ Հաւատքիցը ուրիշ յառաջընթացութիւններու մէջ այնքան ճիշդ է ու վստահելի: Սակայն եւ այնպէս կարելոր է յոյն բնագիր մը կամ լաւ եւս ճառիս ամբողջական ընտրելագոյն հայ բնագիրը ոչ միայն Եւսեբեայ հեղինակութեան իրաւունքը վերջնականօրէն հաստատուելու համար — որ երկրորդական կարեւորութիւն ունի — այլ առաւելագոյն հայ դասական մատենագրութեան դարերու ընթացքին կրած կորուստները այսու մասամբ դարմանելու կամ գոնէ բնագրական համեմատութիւններով ալ վերականգնելու համար եղծուած բնագիրը. համետէ միայն “ոչինչ” “բէոս”-ի նա պիտի չ’ունենայ առ “բէոսոս”-ը, էլ Յ 326, տող 33. “հայիս ի մեռեալն... հայիս +պիտեւ”³, անդ, “հայիս ընդ մկրտելն է Թիւսանոս”, անդ, “արհամարհիցեմք զընութիւն սոփոսոսիանոս”, անդ, եւ այլն:

Եւսեբեան երկու անտիպ ճառերը հրատարակելէ յառաջ հարկ է տեսնել նախ Աւգերեանի ԺԴ. եւ ԺԵ. ճառերուն ու “Կնիք Հաւատոյ”-ի եւ Մատենագարանիս Թ. 748 Ձեռագրին ընծայած համապատասխան կարեւոր տարբերակները. մեր սովորութեան համաձայն ընտրելագոյն ընթացուածները կը տպենք բաց եւ ուր որ պէտք է կը կցենք նաեւ դիտողութիւններ. կը շեշտենք մասնաւորապէս թէ նկատի չենք առնուր մանր տարբերութիւնները, զորոնք քննական հրատարակութեան առթիւ լոկ կարելի է մանրամասն նշանակել: Մատենագարանիս Թ. 456 սուփին մէջ ԺԴ. ճառէն փոքրիկ հատակորներ կան պահուած, որոնց ընտիր ընթացուածներն ալ կը կցեմ “Կնիք Հաւատոյ”-ի եւ Աւգերեանի համեմատութեան:

ՃԱՌ Ի ՉԱՐԶԱՐԱՆՍ ՔՐԻՍՏՈՍԻ: —

1. V (= Վենետիկեան հրատարակութիւն, էջ 212, տող 9) “մատնիչն եղեւ ի խնդիր, եւ երթեալ կայր կազմ, ոչ յանխուլ տեղիս, այլ զոր մատնիչն ճարտար դիտէր” = S (= Կնիք Հաւատոյ, էջ 324, տող 17) “մատնիչքն ելեալ ի խնդիր իբրեւ դմատնիչ եւ նա երթեալ կայր... ի զանխուլ տեղիս, այլ զոր եւ մատնիչն...”
2. V “բազում ամբոխ ունեւիլ” = S պակասաւոր է այս տեղ, որով չենք կրնար վճռել թէ ինչ էր նախնական ընթացուածը “բազում ամբոխ ունեւիլ եկեալ որդին սասանայի...”
3. “Նա առ Աղամ իբրեւ ի բարեկամ մատեաւ եւ

¹ Catal. e. 36, համաէ Assemani, Bibliotheca Orientalis III, էջ 44:
² Կնիք Հաւատոյ, էջ 326-327:
³ Willart, Le Souvenir d’Eusébe d’Émèse, Anal. Roll, 1920, էջ 250:

¹ Համետէ անդ, էջ 245:

ցուցանէր զգործ թշնամոյն = S "...իբրեւ զբարեկամ մատեալ, եւ մատուցանէր զգործ թշնամոյն": — 4. V "յանդիմանեալ կշտամբիւր, = S "յանդիմանեալ կշտամբէր": — 5. V "եւ յունեւ ի սոսն ասէ", = S "յունաւոսն ասէ", հմտէ "իբրեւ զկաւ աղտեղէ ոսկին զ... շէն", Ոսկեբ., Մեկն. Մտթ. Ա, էջ 588. "զփուշան ուտի եւ ունիցի ոք, յարեան առնեն զձեռս ունեւն", անդ, էջ 649, "զբանս ունեւն շորա բարձրացոյց", Սիրաբ Ա, 24 (էջ 13): — 6. V "քանզի ի քոյն ի սկ եկի եւ ի ոյն եմ ծնեալ. = S "քանզի յայդ եկի եւ ի ոյն ծնեալ եմ": — 7. V "զե յայտ է թէ կամաւ եկն ցուցանել. զե բարբառոյն չհանդուրժեցին..." = S "զե յայտնի լեցի թէ կամաւ եկն յունեւ, զե ե թէ բարբառոյն...": — 8. V (էջ 215, տող 12) "լացին դատերք Երուսաղէմի ... եւ ոչ գիտացին զն արժանիցէ լալ", = S "լային... գիտէին զն արժանի լալ": — 9. V "ճառես սցուք ուրախու թեամբ զմերոյ փրկութենէն", = S "ճառէ ոք զմեր փրկութենէն ուրախութեամբ": — 10. V "Երախտաւորն ընդ աւազակս եւ ընդ մեղաւորս՝ բարիութեալ եւ գեղեցիկ է ին խառնուրդքն", = 11. V "հնազանդ եղեւ Յիսուս ի ն մին աւուր կրել զարչարանսն, ի վեցերորդ ժամ ճաշուն", = S "հնազանդ եղեւ Յիսուս կրել զարչարանսն. չկայ մնացածք, որուն հարազատութիւնը կասկածելի է ինծի": — 12. V "պարզեաց Յիսուս զգեղեցիկ եւ սուրբ բազուկսն", = S "պարզեաց եւ Յիսուս գեղեցիկ գոսուրբ բազուկն", սրբագրելի հետեւաբար "զգեղեցիկ եւ զուրբ բազուկսն": — 13. V "բեւեռեաց զտանս եւ զձեռսն ի փայտին բար... (զոր Ա գեբեբան կ'ուղղէ իրաւամբ բեւեռ...). Ադամ... ճաշակեաց ի պողոյն եւ Յիսուս ճաշակեաց ի լեղոյն եւ զքացախ դառնութեանն", = S "...զտանս եւ զձեռսն ի խաչին. բար... Ադամ... ճաշակեաց զպտուղ ծառոյն, եւ Բրիստոս ճաշակեաց զքացախ եւ զլեղի դառնութեանն": — 14. V "տատասկ բուցի քեզ յերկրէ, Յիսուս յաւժարութեամբ պասկեցաւ փշովքն Ադամայ", = S "տատասկ բերցէ քեզ երկիր եւ Յիսուս պսակ ի փշոց ընկալաւ": — 15. V (էջ 217, տող 24) "եւ սրպէս Ատուած կամաւ եւ ոչ ահամայ մեկնեցաւ", = S "...կամաւք եւ ոչ ահամայ մեռանի": — 16. V "Արք ընդ բնուցեն... իսկ որ գեղեցանութիւն ունէր զնել զանձն եւ առնուլ, որպէս ի կուսէն... առ զմարմինս... արար որոշումն իւրոյ հոգւոյն", = S "որ ընդ բնութեան կարեաւք էին... զն... զմահն կրեցին... զնել զանձն եւ նա ոչ էր ըստ բնութեան կարեաւք, որպէս ի կուսէն... առ մարմին... արար որոշումն իւր հոգւոյն ի մարմն ոյն": — 17. V "զոր վեր ի վայր պարսաւեն", = S "զոր վերն ի վայրն պարսաւեն", հմտէ միայն "զամենայն վեր ի վայր աւցտիցեն", Ոսկեբ., Մեկն. Մտթ., էջ 445, "զամենայն գորա վեր

ի վայր տապալեաց", անդ, էջ 619. "զամենայն վեր ի վայր հարեալ", անդ, էջ 9. "վեր ի վայր հարեալ եղծաւ", անդ, էջ 28. "յԱբրահամ վեր ի վայր պանծացեալ պարծէին", անդ, էջ 34. "զամենայն վեր ի վայր եղծանէր", անդ, էջ 250 եւ այլն: — 18. V "այն են զարմանք մեծ, քանզի կամաւ եւ ոչ ահամայ մեռանի, այլ ոչ եթէ ցաւոց ինչ հարկ անգամ, կամ այլոց իւրք հարկաւ" (հայ. լատին հրատարակութիւնը կը կարգայ "այլ իւրք հարկաւ") = S "այն են զարմանք զի կամաւ եւ ոչ ահամայ մեռանի, այլ եթէ ցաւոց բռնութեամբ կամ այլ(ոյ) ուրուք հարկաւ", եւ կը յաւելու "իսկ որ ինքն հրաման տացէ մահու, յորժամ ինքն կամաւ արձակէ զհոգին". յաջորդ տողերու մէջ յիշուած Բը տառական նոյն կը ներկայացընէ V ի հատուածը:

19. V (էջ 216, տող 26) "զու զաւ ի յերկարն խնդրես, ես այժմիկ արարից", = Բ (= հատակոտորք, Թիւ 456, Գ. 2, Տաշեան, Յուցակ, էջ 928) "ես այժմ ի սկ աւարից": — 20. V "զթշնամոյն պարտութիւնն ձգեաց միանգամայն ի խաչին եւ կարաց հանգուրժել զանարգանսն", = Բ "միանգամայն առ հասարակ ի խաչին, եւ չկարաց հանգարտել զանարգանսն". հմտէ վարդանեան, Բառաքննական դիտողութիւններ Բ, էջ 59: — 21. V "արուելլով զքարն չեխան", = Բ "քարոյէ ին զքարն չեխան", հմտէ վարդանեան, Նիւթեր հայերէն բառագրութեան, էջ 57: — 22. V "քակտէին պատառէին զողք երկրի ընդունել զազատն", Բ ունի կարեւոր յաւելուած մը "քակտէին պատառէին զողք երկրի, հերձիւնս պատառէին մարտիկն վե՛տ, իւրեւս ոչ ժո՛ժէին սանդարտութեամբ երկրի ընդունել զազատն": — 23. V "Տիպք եւ աւրինակք Յովսեփայ կատարէին որպէս ճառեցան, ի հարց հրէիցն՝ յորդին", = Բ "...կատարէին որ վաճառեցան ի հարց հրէիցն յորդին": — 24. V ի վեր Թ. 16 յիշուած հատուածը զժբախտաբար անընթեան լի է հատակոտորիս մէջ. Տի դէմ V ի հետ կը միանայ "զնել զանձն եւ առնուլ... իւրոյ հոգւոյն", ընթերցուածներով: — 25. V "Հայր ի ձեռս (Տ հայր, ասէ, ի ձեռն) քո աւանդեմ զհոգի իմ, ոչ ի ձեռն ամբարշտացն (Տ եւ ոչ ամբարշտացն)", = Բ "Հայր ի ձեռս քո աւանդեմ զոգի իմ, ոչ ի ձեռս ամբարշտացն, զոր վեր ի վայրն պարսաւեն", տես վերը Թիւ 17:

ՃԱՌԻ Ի ԽՈՐՀՈՒՐԴԻ ՄԱՏՆՈՒԹԵԱՆ: — 1. V (= վենետիկեան հրատարակութիւն), էջ 219 "Եկեցէ եւ Յուզա ի մէջ՝ քաղաքայինն ձեռոյ քաղաքիս", = W (= Մատենադարանիս, Թ. 748, 2.), թղ. 85բ "Եկեցէ եւ Յուզա ի մէջ քաղաքիս ձեռոյ": — 2. V "զոր թէպէտ եւ գիտէր տէրն զնա զող եւ կծծի, կամեցաւ հատանել ի բարոյիցն եւ կարծել զախտս գողութեանն", = W "զոր թէպէտ եւ գիտէր տէրն գող եւ

կ ճ ի ծ, կամեցաւ հանել զնա ի բարոյիցն եւ կար-
 ճել զախտ գորութեանն», ուղիղ ձեւն անտա-
 րակոյս իբրեւ արմատ «լծիծ», է, նախասիրուած
 է սակայն «լծիծ»ն: — 3. V «հաւատայր
 նմա զարկ զն՝ զքսակն մտից. հաւատայր
 զքսակն, զի իցէ գող եւ մի մատնիչ», =
 W «զարկն եւ զքսակն մտիցն, հաւատայր
 նմա զքսակն, զի իցէ նա գող եւ մատնիչ»,
 — 4. V «ոչ ողջացոյց զոտն որպէս զկազ
 ողջացեալս ոտիւք», = W «զոտն ընդ կազսն
 գնացեալսն ոտիւք», հմմտէ «ոչ բացաւ
 Յուդա տեսանել ընդ կոյրսն բացեալս... եւ
 ոչ պարզեաց զձեռնն ընդ կարկամեալսն ձեռաւք
 որ (W որք) պարզեցան, եւ ոչ բժշկեցաւ ընդ
 ցաւածսն որ (W որք) բժշկեցան... եւ (եւ
 չիք W) ոչ նահանջեցաւ ընդ ծովոյն (W ծո-
 վ-ն) դադարելոյ», — 5. V «զոր պատմէին
 ի լեռնէ անտի ի ջեալ ընկերքն», = W
 «զոր պատմէին ի լեռնէ անտի ընդ ըն-
 կերակիցն», — 6. V «... սատանայ, չգան-
 գիտեաց եւ նա, այլ միւս եւս ժամանակ
 խնդրէր աւձ երկրորդ, որ եղեւ գործի եւ
 աման չարին: Եգիտ զնա սատանայ անաւթ
 պիտանացու ի պէտս իւրոյ նենգութեանն.
 յախտս անկեալ գնի... գտի պատճառս,
 կարաւ լէ...», = W «սատանայ՝ անաւթ պի-
 տանացու ի պէտս իւրոյ նենգութեանն, ոչ
 զանգիտեաց եւ նա, այլ միւս եւս ժամանակ
 խնդրէր աւձն երկրորդ որ եղեւ աման չարին.
 յախտ անկեալ գնի... գտեալ պատճառս թէ
 կարաւ լէ...», — 7. V «խոստանային վաճա-
 րականքն տալ եղբարցն Յովսէփայ երեսուն
 դահեկան՝ գնել զՅովսէփ», տարբեր է նա-
 խաղատութիւնս W ի մէջ, ընտրութիւն ընե-
 լու համար անհրաժեշտօրէն պէտք է յոյն բնա-
 գիր մը. «խոստանային եղբարցն Յովսէփու վա-
 ճառականքն՝ երեսուն դահեկանի գնել զՅով-
 սէփ», ամէն պարագայի տակ ճշգրտոյն է V ի
 «տալ... երեսուն դահեկան», քանի որ համե-
 մատութեան միւս եզրը ունի «նոյնպէս եւ աստ
 հոյնն (W կային) երեսուն արծաթի», — 8. V
 «զի վաճառեցի տեառն որդիսն ի սպանդ», =
 W «զի վաճառեցի որդի տեառն ի սպանդ», W ի
 այս տարբերութիւնը օգտակարապէս գործածե-
 լով ու «հարբարէ» նոյնակերտ ոչ դասական
 աղճատ ձեւը (Ագաթ, էջ 223, տես Նորայր,
 Յուշարձան, էջ 169) հիմ զնելով կարելի չէ
 կը կարծեմ ջնջել այստեղ «տեառնորդի», որ
 ստեպ գործածուած է դասական մատենագրու-
 թեան մէջ, հմմտէ «աչք նոցա զճակս բեւեռաց
 տեառնորդոյն տեսանէին» ի վկայս Արեւելեց
 (Սոփ. Ի.), էջ 62, «ով ծառայք, որ վաճառէին
 զտեառնորդին իւրեանց», Եփր. Ա, էջ 106,
 «(ա ի)բրեւ եկն տեառնորդին», Եփր. Բ,
 էջ 248: — 9. V «զի (W չիք «զի») կատա-
 բեցի կանխական աւերիսակն», = W
 «կատարեցի ի կանխական աւերիսակն», —
 10. V «յիւրեանց դատապարտութիւն», = W
 «յիւրեանց ի դատապարտութիւն», —
 11. V «եգիտ դուռն բաց եւ մտեալ՝ եղեւ

բնակիչ», = W «ետես զգուռն ի բաց եւ
 մտեալ բնակեալ եղեւ», — 12. V «ապա Յոբ
 ոչ կարէր յաղթել», = W «ապա եւ Յոբ...»,
 — 13. V «զի թերեւս զանգիտեցէ ինչ,
 որոյ...», = W «զի թերեւս զանգիտեցէ որ
 ի ձէնջ, որոյ», — 14. V «ասէին մի մի. մի թէ
 ես իցեմ», = W «ասէին մի թէ ես իցեմ», —
 15. V «չերկուցեալք յանխղճական
 մտացն», = W «չերկուցեալքն յանխղճ մտացն»,
 — 16. V «գիտակ իւրոյ մտացն խղճականաց», =
 W «գիտակ իւրոյ մտացն...», — 17. V «իբրեւ
 կատարեցին իւրաքանչիւր ամենեքեան ասել
 համար ձակուութեամբ», = W «իբրեւ կա-
 տարեցին ամենեքեան իւրաքանչիւր ասել հա-
 յայն-ութեամբ», — 18. V «ապա կող ի կող ընդ
 քիմն», = W «ապա կող ի կող ընդ քիմն», մըն
 է ճիշդը, հմմտէ «միջեւ յերբ կողսն ի կողսն իցէք
 յերկուս ոսս ձեր», Ոսկեբ., Մեկն. Մտթ. Ա,
 էջ 388, «մեծաւ իշխանութեամբ բժշկէր... եւ
 ոչ իբրեւ զառաջինն կողսն ի կողսն», անդ, էջ 716,
 «նորա ոչ կարեն կալ հաստատուն, այլ խիրտ ի
 խիրտս կողսն ի կողսն... մի խիրտս ի խիրտս կողսն
 ի կողսն կայէք... եւ ոչ խիրտ ի խիրտս կողսն ի կողսն
 կարիցեն աննել», Ոսկեբ. Մեկն. Պաղ. Ա,
 էջ 388, կը կարծեմ թէ ճիշդն ու կանոնաւորն
 է «կողսն ի կողսն» կամ «կողսն ի կողսն»: — 19. V
 «յորում էր խնդիր բաժակին» որ ի բեռնինսն
 եղբարցն Յովսէփու, յետոյ յուզեցաւ բեռնն
 Բենիամինի, յորում գտաւ, բաժակն գո-
 ղունի», = W «... բաժակին ի ձեռնինսն...
 յուզեցաւ ի բեռնն... յորում բաժակ գտաւ
 գողունի», — 20. V «նոյնպէս եւ ի կատա-
 բել... զհամարձակական հարցուածսն»,
 = W «նոյնպէս եւ կատարեալ... զհամարձա-
 կական զհարցուածսն», — 21. V «ընդ աստ-
 մունսն որով պատասխանի», = W նոյնպէս
 «որով զպատասխանիսն», — 22. V W «գրեալ
 է թէ ընդ պատառոյն եմուտ ի նա սատանայ»,
 = S (= Վնիք Հաւատոյ, էջ 323, տող 29)
 «գրեալ է, ընդ պատառոյն եմուտ սատանայ»,
 — 23. VS «ոչ եթէ հացն զաւրացոյց ի նմա
 զկամս», = W «ոչ թէ հացն զաւրացոյց ի նա
 զկամս», — 24. V «չնորհքն յանգի մանեցիսն
 զանարժանն իբրեւ չարժանաւոր», = W
 «չնորհքն այն յանգիմանէին...», S «... գանար-
 ժանն իբրեւ զարարժանաւոր», — 25. V «եր-
 թեալ մտանէր այնուհետեւ չար ոմն ի յանձին
 կորուստ», W «երթեալ մտանէր չարն յանձին
 ի կորուստ», S «երթեալ մտանէր այնուհետեւ
 ի չար որս՝ յանձին կորուստ», առանց յոյն բնա-
 գրի կարելի չէ որոշապէս հակիլ այս կամ այն
 կողմ: — 26. V «եւ ոչ եւս լնէր», զոր Աւ-
 զերեան կը սրբագրէ «լնէր», ինչպէս ունին
 W եւ S: — 27. V «զոր ինչ աննելոց ես արա
 վաղվազակի» նախագատութիւնը կը բաժնէ
 «պատրաստ էր ամենեւի մը ամենայն իրէն»,
 որ սակայն կը թուի թէ իրարու կապուելու
 են, ինչպէս է S ի մէջ «արա վաղվազակի,
 պատրաստ էս ամենայնի ամենեւին», վերջին
 այս խօսքը կը պակսի W ի մէջ: — 28. V «ոչ

զի գտմանակս եւ գտամ ինչ (այսպէս յօրինակին, ուղղուած խորէ), այլ զխորհուրդս յիւրեանց ժամանակին կատարեսցէ՞ = W "ոչ զի գտամ եւ գտմանակս խորէն", այլ զխորհուրդն յիւր ժամուն կատարեսցէ", S "ոչ զի գտմանակս խտրեսցէ, այլ զի խորհուրդն, յորում ժամանակս կատարեսցի, վերջին "խորհուրդն ուղիղ կը կարծեմ համաձայնելուն համար "խորհուրդն ինչ հետ: — 29. VS "զատիկ ընդ գատիկ... փայտ փոխանակ փայտի" = W "զատիկ ընդ գատիկ... փայտ փոխանակ ընդ փայտի": — 30. VW "գառն փոխանակ ոչխարացն", S ունի "զի գառնն փոխանակ ոչխարացն մատնիցի", վերջաւորութիւնն այսպէս է Vի մէջ "մահ ընդ մահու, որ եղեւ կեանք արարածոց. ի քրիստոս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն", իսկ Wի մէջ "մահ ընդ մահու կենդանութեան արարածոց. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն":

Ինչպէս վերը ակնարկուեցաւ, «ի սուրբ առաքեալն, ճառը կամ խաւարը ասորի չափական բնագրէ մը հայացած կը թուի. չափերը բնականաբար տուժած են հայ թարգմանութեան մէջ իրենց գոյութիւնը, սակայն եւ այնպէս դեռ զգալի են անոնք. մենք կը հրատարակենք մեր բնագիրը արձակ այնպէս ինչպէս ներկայացած է. մատնանշելու համար սակայն նախկին երկտողեան տուններու մէջ ամփոփուած գաղափարներու բաժանումը, միջակէտով իրարմէ կը զատենք նախագասութիւնները. քանի մը տեղ շատ կը կաղան հատուածները, որմէ կարելի է եզրակացընել թէ տողեր կամ թերեւս նաեւ ընդարձակ հատուածներ յապաւուած են հայ տրամադրելի բնագրին մէջ. այս պարագային դժուար է մեզի հետեւաբար միջակէտներով զատել հատուածներու անկումով իրարու կցուած պակասաւոր նախագասութիւնները: Ճառիս առեղծուածային մանաւանդ թէ անիմաստ տեղերը լուսաբանելու համար փորձեցի նոյն իսկ երբեմն յանդուգն սրբագրութիւններ, զորոնք սակայն վերապահորէն մուծած եմ բնագրին մէջ՝ սպասելով ընտրելագոյն բնագրի մը որոշիչ ընթերցուածներուն:

Երանելոյն Եւսեբի Եմեսու եպիսկոպոսի ի սուրբ Առաքեալն ասացեալ:

Որորդովք ի խորոց ամբարշտութեանց ձգեաց եհան զմեզ քրիստոս, որորդովք յաճեալութեանց մեզաց ցածուցեալ կորեաց զմեզ:

1 A (= Արմաղանեանցի օրինակն) ունի Չարբհանալեանի քով միայն "Եւսեբի եպիսկոպոսի Եմեսու խաւար": — 3 A որորդովք իւրովք յամբարշտութեանց: — 4 յօրին. "էհան": — 5 A յաճեալութեան ցանկութեանցն: — 5 այսպէս "ցա-

նորիմք եւ անուշացոյց, քանզի եցոյց մեզ զնոսա ալ. եւ նորիմք լուսաւորեաց, քանզի կոչեաց զնոսա լոյս աշխարհի: Փորոնք եւ նուազք էին քարոզքն, այլ զաւրութիւնն մեծազար. առանց գպրութեան եւ տգէտք, այլ նորաք յայտնեցաւ Աստուծոյ իմաստութիւնն: Առանց կարծեաց մնացեալ քարոզութիւնն, մի մարդկեղէն պարկեշտութեամբք զարդարեալ, որ շնն պարկեշտութիւն(ք), այլ կարծիք պարկեշտութեան:

Մի ոք ազնուական եւ մի ոք մեծատուն վասն մեր ալքատացեալ՝ արկ կուտ պատրանաց առաքելոցն (յ)անկուցանելի, այլ (եւ) խրատուցանելի. եւ որպիսի ինչ իցէ տեսանել զկուտ եւ զկեր պատրանաց: Չի կանխեալ անկեալ էաք ի ցանկութիւն՝ դառնաճաշակ կերակուր կարգեաց եղ ընդ դէմ ցանկութեանն եւ յաղթեաց. եւ քանզի կանխեալ անկեալ էաք յարեցութիւն որկորատութեան՝ քարոզեաց պահս եւ հաւատարիմ եղեւ: Ոչ պատիւ ինչ յաշխարհի, այլ հալածանաւք հալածէին քարոզքն, եւ հաւատարմացուցանէին զայլս մտանել ի հալածանս, եւ քարոզութիւն վասն այնր որ ի խաչն ել. եւ ամենայն ինչ խրա-

ծուցեալ A՝ մինչ յօրին. "ցածուցեալ": — 6 յօրին. "նորիմք": A "զի նորաք եւ անուշացոյց": — 6-7 A զնոսա մեզ ալ: — 7 A ունի "նորիմք եւ", յօրին. "նորիմք": — 8-9 այսպէս A՝ մինչ յօրին. "նուազք եւ պարզ": արդեօք "պարզ": — 9 յօրին. "զաւրութիւն": A արդարութիւնն. հմտութեան "զաւրացուցանէ զանգար. զարարութեան": Ե զնիկ, էջ 8. "զամենատես անտեսութիւնն զարարութեան": Ո ս կ ե բ., Մեկն. Մտթ. Ա., էջ 33. "Կինիցին վայր Աստուծոյ զարարութեանն", անդ, էջ 86. "որ զարարութեանն միայն է", Ո ս կ ե բ., Մեկն. Ես., էջ 174. միայն զարարութեանն Աստուծոյ ապուր զիրան, Բ արսեղ., Վեցօր., էջ 52 եւ այլն: — 10 A առանց գպրութեան տգէտք: — 12 յօրին. "պարկեշտութեամբք", իմաստին համար հմտութեան ասոր.] յօրն բառ: — 16 հմտութեան "արի կոր աղաւնոյն, զի նովաւ որոսայցէ[ն] զամենայն երամն", Ի քի բ մ, Բ., էջ 129: — 17 "յանիւցանելէ" գործածուած է այստեղ "յանկուցել, զբաւել", իմաստով եւ իրենց այսպիսի նոր է դասական մատենագրութեան մէջ, միեւնոյն յանգ կամ յանգ արմատն ունին նաեւ յանկուցել ("քանզի յանկուցել միմեանց են հաղորդութեամբք", Բ արսեղ., Վեցօր., էջ 77, նաեւ էջ 117, 134): յանիւցոր ("զի եւ մեր իսկ սովորութիւն է զմիացեալս եւ զկարի յանիւցոր մի մարմն ասել", Ո ս կ ե բ., Մեկն. Պաւղ. Ա., էջ 778, տես նաեւ էջ 828), յանիւցանել ("ցամաքն ինչ մի է երկրի, որ ունի յանիւցան ընդ բնութեան նորա", Բ արսեղ., Վեցօր., էջ 76), յանիւց կամ յանիւց ("մէ այն ինչ յանիւց ի մարդկան բնութիւնն", Ս ե բ բ., Մեկն. էջ 181. "հաւան միտք ի նա յանիւցն", Ո ս կ ե բ., Մեկն. Մտթ. Ա., էջ 134 եւ այլն) եւ յանիւցանել կամ յանիւցանել ("յանիւցանելի յինքն զմիտս նոյա", Ո ս կ ե բ., Մեկն. Մտթ. Ա., էջ 489. "այն յանիւցութիւն յանիւցանել", Ո ս կ ե բ., Մեկն. Պաւղ. Ա., էջ 535) եւ այլն: — 17 օրինակին "խորհուրդն ցածուցեալէ", ընթերցուածը կը կարդամ "խորհուրդն ցածուցեալէ", աչքի առջեւ ունենալով տող 28 "այլ խորհուրդն ցածուցեալէ յայն կոչէին" նորագիւտ ձեւը: — 18 Յօրին. "չիտարել կերպարանաց, զոր այսպէս կ'ուղղենք": — 19 "յանիւցանելէ" ընթերցուածը ըստ յայտ ասորարանութիւնն է, հմտութեան յօրն բայր: — 20-21 յօրին. "էնք քիտ ցանկութեանն" զոր ուղղեցի "էնք քիտ": — 23 "հաւատարիմ եղեւ" ի համար հմտութեան ասոր.] յօրն բառ: — 26 յօրին. "զայնս", — 27-28 յօրին. "խորհուրդն եր", զոր ուղղեցի տող 17 եւ 28 գրծածուած "խորհուրդն", անդ

տուցիչ էր, այլ խրատուցանելու էր յայն կու-
 չէին, եւ գային ի հաւան. քարոզքն նուազուչ
 30 [եւ] թուով քանի՜ ինչ բաւական էին. երկոտա-
 սանքն յաշխարհս ամենայն առաքելաւք՝ մատեան
 ի մարտ պատերազմի առ ճարտարխաւսն եւ
 (չ)իմաստունք՝ առ արհնադիրն. այլ եւ կազել
 դադարեցին որք յառաջագոյն(ն) ոգորեցան, քանզի
 35 յաղթեցին եւ հաւատացան քարոզքն ճշմարտք:
 Ոչ չափովք յարինականաւք, քանզի բաւական
 են դէտք ճշմարտութեանն (նա) եւ միայն ի մերկ
 երեւելեան՝ առ ի հաճել եւ հաւանեցուցանել.
 զի եւ խափանական իրաւքն քարոզեալ յաղթեցին.
 40 քարոզքն հրեայք, ատեցեալ(ք)ն յազգէ, եւ ոչ
 ի հրէաստան ուրեք քաղաքէ, եւ ոչ յերեւելի եւ
 յարուեստական գեղջէ. ի Բեթսայիդայ, որոյ եւ
 անունն ձկնորսական արուեստ նշանակէ, ընդ
 հաւրն որդիքն Չերեգեայ, նորա եւ եղբարք նորա.
 45 ոչ իրբեւ անկեալք եղեն որսորդք ձկանց, այլ
 ի հաւրն ժառանգութենէ ունէին զարուեստ[ս]
 ձկնորսութեանն, ապա ի ժամանակի արուեստի
 արուեստագէտք. ոչ գնոսա ինչ պարուեմ, այլ
 զի գհանդէս զարութեանն քարոզեցից. զի յոր-
 50 ժամ իմանայցես թէ ոչ էին բաւական այնմ
 ամենայնիւ[ւ] աշակերտքն, հաւանեցիս փառաւ-
 որե[ա]լ զԱստուած. աննշանք եւ աղքատք երեւէին
 յազգէ, եղեն նշանաւորք եւ իմաստունք. եւ այն-
 55 պէս էին աղքատք, զի եւ զաղքատական զուգանսն
 ետ ի բաց թողուլ. ոչ հաւանեցուցին մեծու-
 թեամբք, քանզի ոչ ընդ գնոց վաճառեցաւ աս-
 տուածպաշտութիւնն. ոչ յաւժարեցուցին աղ-
 նուականութեամբ, զի մի մարդկան համարեցի
 60 քարոզութիւնն. ոչ առաջի սուրհանդակս եւ զինի
 սպասաւորս, ոչ պատիւ աշխարհաց, այլ եւ ոչ
 աւել եւ ճորձ բաւական. միայպարեգաւտք, գրէ

[ե]թէ մերկք եւ բոկք, առանց կաւչկաց, յան-
 կարծ ուրեք հողաթափաւորք. ամենայն ուրեք
 նուազք եւ փոքունք, եւ զարութեամբք մեծք եւ
 մեծատունք. ոչ բառնային հաց ընդ իւրեանս եւ
 քարոզէին զհացն երկնաւոր. ոչ կրէին ընդ
 իւրեանս քուսկ եւ պղինձ, եւ քարոզէին զերկնաւոր
 գանձն. եւ զոր քարոզէինն չերեւէր թէ հաւա-
 տարիմ իցէ. ելեալ ընդ ազգս ամենայն պատմէին
 եթէ ի Հրէաստանի ոմն ել ի խաչ, թողէք զհայ-
 70 ըննի աստուածս եւ երկիր պագէք խաչեցեցելոյն:
 Երկու երկու առաքեցան, եւ զմինն միայն փա-
 ռաւորեցին, անհաւատալի թուէր քարոզութիւնն,
 այլ յաղթեաց ճշմարտութիւնն:

(Հարանսիւն)

Հ. Ա. ԱՍՏՈՂԱՆԵԱՆ



ՄՏԵՓԱՆՈՍ ԹՈՒՍԱԹԵՅԻ

Եւզոկիա կամ Թոխաթ ԺՉ դարու եր-
 կրորդ կէսին Փոքր Ասիոյ ամենափարթամ եւ
 վաճառաշահ քաղաքներէն մին էր, վայելուչ
 դրից մէջ: Բնիկներէն մին՝ Յակոբ Թոխաթեցի,
 օտար երկնքի տակ հայրենիքին կարօտով՝ այս-
 պէս կ'երգէր անոր գեղեցկութիւնը (Հայաստա-
 տում, Գ. էջ 317—318).

Եւզոկիա դու գովական,
 նման երկրին Պաղեստինեան
 Բազում բարեօք եւ զանազան,
 ի քեզ բնակել շատ դք ցանկան...
 Այլեւազեղ է նկար քոյին,
 ի մէջ երկու ճորամիջին,
 Թիկունք տրեւալ ես դու գարին,
 եւ կու հայիս յերես դաշտին:

ծանօթ ձեւերուն վրայ յենյով. նման խանգարումի
 օրինակներ տես «անարբէր» եւ «անարբէր» (Էջ 24),
 էջ 44), «գորբիւն» եւ «գորբիւն» (անդ, էջ 24), եւ այլն.
 տես Աւարդ անեան, Բառարանական դիտողութիւն-
 ներ Բ., էջ 32—33: — 30 յօրին. «Երկունք եւ տասն»,
 որ յառաջ եկած է ԲԺ գրութեան սխալ ընթերցումէն,
 ուղղեցի «Երկունքսանքն»: — 31 օրինակին «չառ-
 գիտական» անիմաստ բառերն ուղղեցի «առաքելաւք
 մատեան», որուն ուղղութեան մասին սակայն չեմ կրնար
 պնդել: — 34 օրինակն ունի «դադարեցին որք յա-
 ռաջագոյն գրեցեն», զոր սրբագրած եմ: — 36 օրինակն
 ունի «յարինականք», իմ ընտրած ձեւին համար տես
 «ոչ լուսին փոփոխեալ եւ զանփոփոխն քարոզեալ եւ
 ոչ պարքն աստեղացն յարինական կայանիքն զյաւրի-
 նիցն», ՍԵՐԵՐ., էջ 2: — 37 «Եւ միայն ի մերկ (եւ
 մերկ?) երեւելեան» կասկածաւոր կը թուի ինձի: —
 39 յօրին. «յաղթեաց»: — 40 յօրին. «քարոզքն»,
 հրեայք յարեցեալ յազգէ եւ ոչ հրէաստան սուրբ քա-
 ղաքէ: — 43 «ձկնորսական արուեստ», հետքերբա-
 կան այս մեկնութեան հիմք կը կազմէ անտարակոյս
 ասորի Եւզ. յայ եւ այլն բառերը (տես Brockel-
 mann, Lex. Syr., էջ 300 եւ 302), այլուր «Բեթ-
 ասոր», տունն օգորմութեան կամ մորենոյ. հիմնէ
 Wutz, Onomastica sacra, Untersuchungen zum
 Liber interpretationis nominum hebraico-um des
 hl. Hieronymus, Leipzig 1915, Հատոր Բ., էջ 872
 եւ ընդարձակօրէն Հատոր Ա., էջ 411—412: — 46 յօ-
 ղին. «ժառանգութիւնն»: — 47 «ապա ի ժամանակի»
 եւ այլն կը կազայ: — 60 յօրին. «աշխարհաց»: —
 61 յօրին. «միայպարեգաւտք», հիմնէ «մերկս առաքել
 գնոսս եւ փոպարեգաւտք» եւ բոկս, Ոսկեր., Մեկն.

Մտթ. Ա. էջ 502: — 63 յօրին. «յանարծառեւ»,
 անիմաստ բառ մը, զոր ուղղեցի «յանարծառեւ», որ
 գրեթէ հոմանիշ է տող մը վեր գործածուած «բեթեւի»
 կամ իրբեւ «դուն ուրեք եւ անաւոր», «հաղիւ ուրեմն»,
 «միայն» եւ այլն. հիմնէ «Եւ այն իսկ է գործք նոցա
 եւ նոյն կեանք, զի զտերունիսն եւեթ հոգայցեն եւ
 զերեւանցն յանարծառեւ ընդ երեկոսն», Ոսկեր.,
 Մեկն. Պաւղ. Ա. էջ 148 = τὰ δὲ αὐτῶν πολλὰ καὶ
 μικρὰ (հաղիւ ուրեմն) ἐσπέρας μέγρος, «յանարծառեւ
 տեսանես եթէ ծառայ զծառային յափշտակիցէ եւ կամ
 թէ զիւր ինչ ապականիցէ», անդ, էջ 150 = καὶ οὐ α-
 ρίω σ' ἂν ἰδοίς οἰκέτην τὰ τοῦ οἰκέτου ἀσπάξοντα ἢ λυ-
 γνόμενον, «այլ յանարծառեւ ինչ երեք իրք պա-
 տահեցին, եթէ յանարծառեւ գոր ինչ ասիցեն ինչիցն»,
 անդ, էջ 254 = ἀλλ' ἐπιτυχία μόνον τὸ πρῶγμα ἐστίν,
 εἰ πού τι καὶ προσιποῖεν «Եւ չպատահէր որ շնայի,
 այլ թէ յանարծառեւ սուրբ գիւղիցի», անդ, էջ 254 =
 ἀλλ' εἰ πού ἐπιτύχοιεν, «մինչդեռ աշակերտն աշակերտ
 լիցի եւ ծառայն ծառայ, չկարեն անցանել ընդ պատիւ
 վարդապետին եւ տեսուն, բայց թէ յանարծառեւ
 յայրաբարբեր: Հոս «սուրբք եղծուած եղած է «սուրբք»,
 ինչպէս վերը տող 41 կարգացուած է «սուրբք»: —
 67 յօրին. «բեթեւի» գգանձն», զոր ուղղեցի: